


6543

Գ. Արմենիկ

Արշակունյաց-Տիգ



Թանգ  
1912

7011

Դ. ԱՐԱ.ԹԱՆԻ

(ԳԻՒՏԵԼԻՒՄ)

4

# ՈՒՐՈՒԱԳԻԾԵՐ



ՊՈՍՏՈՆ  
ՏՊԱՐԱՆ ԱՎԵՐԱԿԱ

1912

891.99
Ա - 82

891.99


6-82

Հայոց Պատմութեան  
23. Յունիս. 1923  
Թիովուն. Ա. Բ.

Գ. ԱՐԱՄԱՆԻ

(ՖԻԼԱՏԵԼԻԿԱ)

# ՈՒՐՈՒԱԳԻԾԵՐ



աշ

ՊՈՍՏՈՆ  
ՏՊԱՐԱՆ ԿՐԵԱԿԱՆ

1912

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

2003

727814.

95



934-84



Գ. Ա. Մաշտոց

ով ուստի անմասել ով ազգական և  
պարունակած առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ

## ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

**Մ**ազմիսական հրապոյրէն եւ ձգուած  
Սպաննեցի զաղախար մը զերագոյն  
Իմ մէջս իբրեւ անայժմէական առեղծուած  
Ու բռնեցի ճամբան հեշտին կոչերուն,  
**Նիրին:**

Հեռուներէն աղաղակներ շնեցի  
Վրկդիմնդիր, քայց ինձ սուլում ըլտուին,  
Նկատեցի զանոնի ցոյցեր կանացի  
Ես կերպայի իբրեւ որտորդ պատիւին.

**Անունին:**

Ու այդ ճամբուն մեջ տակարին կը բաղես  
Ըղմանիներու շացումէն բնախար,  
Ուժէ ինկած քայց տակարին կը բաղես  
Բոլոր ախւանը հոգիիս տուի աւար

**Համբաւին:**

Այդ վճռական պարտութիւնս չեր վերցին դեռ  
Խորունկ ձայն մ'աղ կար ներսիդիս դած, մեծ,  
Ու արթեցար ու բայց կամբիս եղած տէր  
Շանք մը իբրեւ նայուածին տակ զիս ցնցեց  
**Ճշմարտին:**

Ու տակաւին կը վարամիմ զոյել թեզ,  
Եփիր, եղիր ո՞վ զադախար գերազոյն  
Ես կը դատևամ ամբարիշտի ճամբայս  
Պիտի զոհեմ հանոյի համբառ ու անուն  
Քու կոչիդ:



## ՎԱՐԴԱՆ

**Երգերը** ողբի կը վոյսուին այսօր,  
Ճպիտն արցունիքի. հարուած մը կիցնայ  
Մեր անզեմ զիսին, կը լլանի վիրաւոր.  
Ցաւը կը ձնի մեր կուրծին վրայ:

Բուժուելու համար, Ապրելու համար  
Մեր հայեացները՝ բայց, թեզ կուղուին,  
Հայեացներ թեզի վասն յանդախառ  
Քանզի ցողացիկ դու լոյսն ես կեանին:

Ամսոն այսօրուան դու ծիածանն ես,  
Յոյսի ջահագմաց տարտամ սիրտերու.  
Բայց շրջանդ ինչպէս կ'ամբողջացնես  
Ուր կը միանան ծայրերդ իրարու:

Այսօր կը վազենի ետեւեղ արրուն  
Միշ հետեւեղով զիծիդ լուսագէս,  
Անորոշին մէջ ուր կը կախուիս դուն  
Մեզիկ շատ թիւեր կը հանդիպին թեզ:

Այսօր կը վազենի ուժով ետեւեղ  
Զը դիտուած դէսի դաշըրդ թէւաբաց  
Բայց եւ ոչ մէկըս պիտ զնենի ծայրերդ.  
Զի ճամբուդ վրայ սեւ մահն է կանգնած:

## ԱՊԱԳԱՆ

Ճղճիմ անզօր մշուշին մէջ կը խարխափենի մեմ հիմա  
Թողեղով որ ժամանակը շուտ մը անցնի հեռանայ,  
Ու կը ճայինի քէ հնձնողներն արտերկն  
Իրենց օրուան աշխատանին ինչե՛ր մեզի պիտ բերեն:

Մեր ժպիտներն հաղած, հատած սակայն եւ դեռ կը յուսանի.  
Երբ մեզ բշել տանեղ կուզե արտեղութեան առւ հոսանի  
Ու կը նայինի քէ սարերու խաւարանած կատարեն  
Պապացող աղօ լոյսերն ինչե՛ր մեզի պիտ բերեն:

Զիմոն ձմեռ մը կը ժիրէ մեր արտերուն մէջ բոլոր  
Դեռ չը գրկուած շողանիներեն աւեզակին լեռ ու ձոր.  
Ու կը նայինի յուսապատար քէ զադեխի ամբարեն  
Պարագաներն ափոփուցիչ ինչե՛ր մեզի պիտ բերեն:

Կը վազլիզենի մողեզնաբար սուեւելերու եւեւեն,  
Փնտելու զոնի կայսենի մը՝ առժամեայ ապահեն,  
Ու կը նայինի քէ կամֆն ու ձիզն իրարու հետ սերօրեն  
Միանալով տագնապին վերջ ինչե՛ր մեզի պիտ բերեն:

1906



## ԱՅԴ ԵՐԿՈՒՔԻՆ

Պատգամ մ'այ հոն կարծես քէ բարձր կ'որուար.  
Այնայի սարս ու անվեհեր ունացութենեն բայեցին  
Անզենն, անեւեղն, մեծն ու պատիկն, այրն ու կին,  
Խղճին ձայնը յանդած, մարած զինի ձայնին  
Սուրի սովորն մէջ վատրար:

Իրիկուն է անցաւ արեւը խաղաղ

Քանիքողմերը իրենց կիրին տուին վերջ.  
Սպամուածներն, աւերալսներն կը ծածկուին մութին մէջ  
Երկուան կեանին հիմա դարձեր և դագաղ:

Մեծ խաչախայ մըն և այնեւ ցցուեր վեր  
Մեւ, ահաւոր մարտիններով ծանրաքեռն.  
Զոհուածներուն, դժբախտներուն, ա՞հ, կողին  
Կը կաքկրի արիւնը դեռ, ցաւը հոն դեռ չէ՛ դադրեր:

Հուրի հով մը, ո՛յ, ըլ փչեց մեծ մեղին.  
Արամազ մ'ալ չը դդրդաց ամպերկն.  
Մեծ պատախանն մեծ դուրեան մէջ և դեռ.  
Չեկաւ խօսիլ դեռ մեկը այդ երկուին:



## ՀԱՆԳԻՄԸ

Հոտ կը պառկիք իրարու հետ քով քովի  
Աշխատութեան գործիները վար դրած,  
Չեր ամենուն բազուկները կորովի  
Անքոյթ ծալած մոխրացնող հողին տակ:  
  
Գործի օրուան լոյսերը դեռ չողային . . .  
Արեւը բա՛րձր, մայրամուաը՝ դեռ ուշ էր,  
Կը պեղէիք պարարտ սիրաը արտերուան,  
Ու ձեր միտքը լեցուն բերքեր կ'երազէր:  
  
Գիշեր մ'հասեր, բայց քունի ժամ մ'անակնկալ  
Իր մէջ փակեց Չեր բաղձանքները վաղուան,  
Դուք գնացիք հանդիպումին մէջ գոհանալ  
Անձանօթին անյաղթելի կամքն է այն:

Հոտ պառկեցէք դուք անվրդով քով քովի  
Չեր եղբայրներն գործիները վեր առին.  
Մեծ գործը Չեր բազուկներուն կորովի  
Մոտ ատենէն պիտի հասնի լրումին:



## ԱՐՁԱՆՆԵՐԸ

(ՓԱՐԹԻՆ ՄԷՋ)

Ճարտար ձեռքի աշխատութիւնը կայ հոն  
Կերտուածքին վըրայ անմահ արուեստին,  
Հոն աշքերու և միտքի լոյմն է կաթեր  
Հոն թափուեր է լոյմն աստուածեան հանձարին:

Կը կանգնին վէս, ընութեան լուռ ծոցին մէջ.  
Մեծ էջեր կան բացուած իրենց վլայ, հին  
Յաւերժացած ու միշտ խօսուն կեանքէն վերջ.  
Պաշտամունքի տաճար մըն է անցեալին:  
  
Վաշինկթընը, Լինքըն, Շիլէրն ու Կէօթէն  
Եւ դեռ շատեր, ուահվիրաներ մեծութեան,  
Հոն են անշարժ և ուշադիր կը դիտեն,  
Կեանքի հոսանքն, Նոր Աշխարհն—Նոր մարդկութեան:  
  
Գերեզմանը կամ մահը չի խօսիր հոն,  
Հապա փառքի յիշատակները հպարտ,  
Նոր, յաջորդող սերունդներու արուած ձօն,  
Ուր ԿՈՉՈՒՄՆԵՐ կան քանդակուած անսաղարտ:



## ԻՄ ՃԱՄԲԱՍ

Ավեքը կը քշուի ովկեանին ափն ի վեր  
Ժայռերու մթամած խորտուբորդ կողերուն,  
Արեւին կը մարմն բոց շողերը հեռուն,  
Արեւմուտքն է կարմիր ամպերով զարդարուեր։  
  
Թիակներն կը շարժին ձեռքերուս մէջ թեթև  
Ծփանքին հետ կերթայ նաւակըս դէպ' յառաջ  
Նեղուցին սրտին մէջ ծառերով բոլորուած  
Ծփուելով պաղ շունչին հովերուն փափկաթե։  
  
Յոզներ եմ . նաւակըս կը կապեմ ծովեղբին,  
Դուրս կոստում ցամաքին մամուպատ ճամբէն վեր  
Հայրենի տան ճայներն ուր երբէք չեն լսուեր,  
Դիմաւորս է միայն անտառի ու մայրին։  
  
Յոզներ եմ, կը մտնեմ անակիս մէջ լքուած.  
Մութ է հոն, մենութիւնն աւելի սեւցուցեր.  
Գլշեր է, ցերեկուան բայց ճամբան կերթամ դեռ  
Ծովէն դուրս բայց ընդմիշտ երազէ դէպ երազ։

1910



## ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Ազատութիւն, կուզաս լսին արդարութեան խոյրը դրած  
գրուխիդ  
Հեռաւորի ու դարերով բամենուածի մհողերովը յուզումնուն  
Աչերուդ մէջ ուրիկ ամրող զերութեանդ սարիւերը  
դառնութիւնինին յորդեցին.

Ուր կնիքնիր դրոշմուեր վտարանդի խորհուրդներուդ  
բիւրաւոր

Հիմս վառուած երշանկութեան շող ցողերով  
Ողի արցունին հրառուանի մը փոխուած անզուակ  
արցունին։

Միայնութիւնն ապելէ վերց սիւրդ լեցուն կարօսներով  
Հսին կուզաս հին թնախայր, ծնած տեղի յու բընիկ.  
Հսին կուզաս լոյս բերելու կազմանոր զաւակներուն  
աւրապարս

Որոնի ֆեղի համար ինկան շղթաներուն տակ բաներուն  
Պարտկերու մեծ մասն իրենց բարմ տարիին [որդեգիր  
Կաշկանդունեցան. ու կը մեսան խաւարներու մեւ մքութեամբ  
Ու անյօսա հոն տակաւին կը հառաչէն  
Ապագայի մածոււմնին, երազներն վը զարթաւանդ  
Մնուցած միշ իրենց կեամբ, բայց անըսիոնի.  
Հսին կուզաս դուս բերելու ֆեղ մօս դարձեալ  
Օսարութեան ծոցը նեռուած սիրելիներդ բիւրաւոր,  
Չորս հովերու հոսանքներուն մէջը մողոր  
Սկսած կեամի մը որ նպասակ չունի առջեւը իր իտեալ  
Յոյսի դազադ միայն առեկնի ալ  
Տուն բերելու շրապասին մէջ անիովիել լնաւանի.  
Բայց կը մնաս դու տակաւին, շղթաներդ աւելի պիրկ են  
սերեւն

Մարմինդ ամրող հոն կը ծծուի, միշ կը բանուի անզորով  
Կեղծ կոչունի հրաւիրուած հայրենինին և այս անզան ազ  
յուսախար

Ու կը դառնաց յու զարուսրդ երգել.  
Հոս մասցիր ազատութիւն ու տառապ տակախն,  
Այն արխւնը որ մանկութեամբ երակներն եր լեցուեր  
Ալ չունի վերց որովհետեւ ամհունութեան աղբէւրէն միշ  
կը բոխի:

## ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

**Յամր բայեր, յամր բայեր, սաղատակին վրայ ձիւնէ  
Հետեւնին մեղկ սառած յոյսեր կը բաշխնի մողեգնաբարա,**  
**Ու ցուրտ հովը որ փողոցին երկայնին ի վեր կը պտուժի,  
Այդ դժմաւրին կեանիի կուռյն ծաղրանի մըն է  
Թշուառն զատել չը զիտեր երթիք. չը զիտեր զբադ:**

**Մրմունցին մէջ փակած անոնի խնդրանինին կերպն  
Որ դուռեւու կը կորսուի յաճախ ետին,  
Սևկարեկին նայուածին մը տակ մերդուած՝ չը զոհացուած  
Կը փետոնն հոս շարունակ զբութիւնը բարեկարտին  
Չոր հացի մը շետքը միայն չը մեռնեղու համար բաղցին:**

**Իրենց անոյդ խորը սրին յոյսը սեր մ' մոռցուած անմիր.  
Յոյսը մեռած նզոնցին տակ բախտին ճնշուած.  
Իղձը՝ աշխարհ յիւրազործուած երազեւու,  
Ուր կը բաղուի իրենց միտք միշտ անյազուրդ.  
Անոր համար իրենց աշետեն կը մնան բաց:**

**Ու ցուրտին մէջ կը բաշխուին պաղ շունչերնին կը կտրի սառ.  
Անոնց մէջը բոց չէ վառեր հրանուանի,  
Աշխարհն իրենց կեանիի համոնցը զրաւած  
Տրտունցեւնին իրենց շրբունին է անբարբառ  
Հոս միշտ կապրին զուած կեանիը մնուացկամին:**



## ԲԼՈՒՐԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ

**Իրիկուն է բուրին տակն դապարիխով ժապաւինուած [փուն  
Մայրինեւու բիբիկնեւու անհանաչափ պատկերնեւունի զեղեր-  
Դաշի հովելը դարդեցան իրենց երգերը սուզեյ,  
Ու յաջորդուած զեղիւնի մը հծծիննեւուն մէջ կ'օրօք  
Առույսի արտն իր վարսերը իսիս ու հոծ,  
Արոնի դերբուու զեղիննեւու մերկութիւնը կը զոցեն.  
Իրիկուն է դոյսի, ցողի երանզելեւու հրամեցը կ'աւարտի  
Մայրամուտի նշոյցն ամբոց արեւմուտի հորիզոնն երբ կը  
բողուն  
Ֆորշ կատարներն յարհական, բուռ պատճշեներն յաննեւուն:  
Համասարած մքուրեան մը պարփակումնեն  
Սեւ ծայրեւը սեւ ուրուական կը դառնան,  
Ու խորշեւն անդունին սեւ անձանեւը իրենց.  
Իրիկուն է, բուրին կողն աղ կը ծծէ տրուու ողին  
Որ կը բորի բուի զիշերին դառնութենեն  
Անրուսնեկայ, անասդ փակուած երկինինին տակ.  
Ծի ու ծաղիկ, բուի ու մերեւ անուրջնեւու ծոցն կը բազին:**



## ԱՇԽԱՆ ԻՐԻԿՈՒՆ

**Ամրան խնձիղը հեշտակ  
Թուաւ**

**Հովը կը փչէ շարունակ,  
Մայրամուտը եղեւեզգն է հիւանդ թնուրեան  
Որ շերկութեան մէջ կը դոդայ  
Թախծոն նայուածինը  
Նետեղով ինձի:**

Հեռուն, հեռուն դեսի շեռներն  
Ու ցոր դիս

Հովն կը շէ տենդազին.

Եր սուրումը ցուրտ յանկերգին, յորձանելիերու պէս ծամածուն  
Կը հարուածէ, կը պտուժի ծառերուն մէջ մահաբոյր,  
Խղեղով անստին  
Ժպիտը դիւրազզած:

Ամեւան խնձիող հեշտայի  
Թուաւ,

Հովն կը շէ զայրացլու.  
Ոսեր կիշնան մեծացոյինչ բուլլով բուլլերն այնուղէշ  
Մայրամութը լուր բափորն է բնութեան սիրտին

Որ կը փակուի  
Թախծոս նայուածիներ  
Նետեղով խնձի:



## ՎԵՐՋԱԼՈՅԱ

Որչափ անուշ է երկինքը մութ՝ կապոյտ  
Մայրամուտի սոսուերներով շպարուն.  
Սահին ամպերն կ'անցնին արագ շուտափոյթ:

Վարդացայտուն հորիզոնին զուգընթաց  
Կը տեսնեմ ես ցից ծառերու ետեւէն  
Երկայն շերտեր կարմիրներով եղերուած:

Արեւն ժողուէր այեւս շողերն ալացիկ,  
Կանցնի մարիլ նայուածքով մը սիրարծարծ  
Ու վերջալոյսը կը ժպտի հանդարտիկ:

Այս պատկերները գեղեցիկ, հմայքով  
Պահ մը կ'առնեն զիս կը տանին ինքնուրոյն  
Երազներու աշխարհին մէջ անխոռով:

1905



## ՎԱՂԱՄԵՌ Մ. ՄԵԾԱԲԵՆՑԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Կը կանդնիմ տապանիդ սուջեւը զիսիկոր,  
Սիրտըս է ծածկուեր վշտի ու ու խոնաւ  
Ամպերով, մարմինս կը գողդղայ բոլոր:

Մանկութեան օրերու մոռցուած ընկեր մ'եմ,  
Մոռցուած միշտ՝ առյաւէտ,  
Հեռաւոր սացեալէն հոս քովդ եկեր եմ,

Տիեզերքի մոգական չը չափուած ճամբուն մէջ  
Հանդիպուած հին կեանքին երազը մտքիս մէջ  
Աշխատի սնհուռնին մեծ դուռը բանալու:

Չը բացուիր, անհունը, բայց կ'երազեմ կ'երազեմ  
Անցեալը, պատրանքի անցեալը,  
Սուտ կեանքը հոգւոյս մէջ անգամ մ'ալ կը կնքեմ:

Քովէտ կը դառնամ չուտ, վշտովքդ յափրացեր  
Ու զքեզ պահելու համար միշտ մտքիս մէջ  
Լուամած տապանէդ տփ մը հող կատնեմ վեր:

908

## ԿԻՄ-ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մայրիներու զովացուցիչ ստուերներուն տակ մթին,  
Կեռան վայրի բուրումնաւէտ խոտերուն մէջ այլաղան  
Թեւերն ի ափիւռ լելակներու փունջ մը դրած անութին  
Քնոյ հանդարտ կերպարանքովն մէկէն ի մէկ ճանչցայ զայն:

Ըսկերական հանդիպումի տարիները առաջին  
Յիշեցուցին ինձի պարտք մը հանդէպ իրեն յարգանքի,  
և անուանս տառերն ցանկալատէն նետեցի հոն իր առջին  
Ուզելով որ մեր հին սէրը մառացումի չը յանգի:

Ոսկեգունդը վեհ արեւին կը խուսափէր յամրաբար  
Տկար չողեր ցանցնելով մայրիններուն տակ մթին,  
Երբ անի դեռ մորփէսի լուռ ծոցին մէջ կը խոկար,  
Հեռանյի ես ժէռանուտ զառիթափէն մարմանդին:

1906



## ՀԻՒԱՆԴԻ ԵՐԳԸ

Տերեւին

Թոշնած տերեւը անտառին այլագունած կերեւիս  
Սրտիդ արիւն մըն է կաթեր մահուընէ,  
Զկայ գոյնը դալարանքիդ, աղօտացած կերեւիս  
Կծու փչող հովը առեր տարեր է:

Կմախք մըն ես դարձեր ամբողջ լոյն անհետեր ցոլանքիդ  
Ճրագին պէս ճարպը հատած շիշամերձ,

Կեանքիդ յոյսին ամռուան հետ փայլը մարեր ցոլանքիդ,  
Քիչ ատենէն պիտի իյնաս չնչահեղձ:

Քու պատկերովը դալկահար զիս ալ կընես յուսահատ  
Նայուածքներէդ աչքերս աղօտ կը լեցուին,  
Պիտի անցնիս սատէդ խլուած. զիս թողերով յուսահատ  
Բայց դուն տերեւ անբախտ մը չես բնաւին:

Ահա վերջին հովը կուգայ պիտի առնէ քեզ տանի.  
Բայց դու նորէն Մայիսին հոս կը դաւնաս,  
Երբ հով մ'ալ զիս քիչ վերջ խլէ ու տանի  
Գիտե՞ս թէ ես չ'ունիմ այլեւս վերադարձ:

1906



## ԾԻԾԱՌԻՆ

Հիւծուած ծաղկում կը թարշակմ ծոցը հովտին,  
Ուրախ ծիծառ.

Տերեւները հեշ անսուսն յի պաճուճամբն թիւր անհանար  
Բողորն գետին են թափրիեր:

Կաղամախոյն յիսուր հասակն ուսերուն հոյլը օրօնուն  
Աշնան արտուռը կը ծծեն. [վերուն]  
Փարքուած յի շարշովն անխայ զարոյին տակ սուր հո-  
Ցուր կեախիներ անապաւեն:

Գնա ծիծառ, հոս մի՛ կենաւ քոհիցիդ ու քու գեղեցիկ  
Աշ ըլսիսի ունենաս դու

Միջավայր մը անսուսն նուրբ երանգներով խասուցիկ  
Եւ ոչ արեւ մը կենասու:



434-84

Թուշէ. բայց ահ մղիուն ծիծառ  
Հետրդ ինձնեկ յիշաւակ մ'առ [փառ  
Որ երթ դառնաս դարձեալ զարնան այս հովիսները խանդա-  
Գոնք դու զիս մտաքերես:

1906



## ՅՈՒՍԱԶՐԿՈՒՄ

Կանցնիմ հոն ամէն օր կողքին վրայ բլուրին,  
Ոչ ընկեր ունիմ հետս, և ոչ ալ կարեկիր,  
Որ կրնար ինձ փոխ տալ բերկրանքէն պահ մը իր  
Ու մեղմուեր տաղտուկը մենութեանս դժուարին:

Կանցնիմ հոն, մենաւոր, ալեացը գետակին  
Պշնումի նայուած քններ կը նետուին աչքերէս,  
Հառաջներ խառնելու սիրտերնուն մէջ բեհեղ  
Իրը թէ ցաւերու ամոքիչ մ'ըլլային:

Խելազիրկ կըլլամ մերթ, սեղմ փարած գետակին  
Կերազեմ, կը տենչամ լասաի մը մենաւոր,  
Ջուրերուն յանձնուիլ գերդ չիւղի մը բեկոր  
Թոյլ տալ որ յուլօրէն զիս առնեն ու տանին:

Անոնք զիս իրենց հետ պիտ տանին օրերով,  
Ուզեկից անձանօթ երկիրներ շատ հեռու,  
Իրենց մեծ մայրերուն արհաւրոտ ծովերու,  
Գոնէ հոն ցաւերէ պիտ ըլլամ ապահով:

1905



## ԼՔՈՒԱԾ ՍԵՐ

Ընկերական Յիշաւակներէ

Գնա, գնա տարիներուն հետը լուռ  
Միտքդ փակուած դագաղ մ'է,  
Կարծես վաղուան մտածումին մէջն ամուր  
Հինն է հոն միշտ քնացած:

Միտքդ փակուած դագաղ մըն է խորհուրդներուն մէջ  
Որ վաղուան միշտ կոչն ունի, [տեսջին  
Երէկն այրած գիրք մ'է միայն հոն չնչին  
Մահուան պատկեր փանաքի:

Աչքերըդ գոց, շրթունքդ սեղմ. գնա, գնա  
Միրտքդ կուռքի մեհեան մ'է,  
Հոն երբեմնի զգացումներն ոսկեղօծ,  
Կեղծիքներ են եղեր սոսկ, ես չը զիտցայ:



## ՅՈՒՐՏԻՆ ՏԱԿ

Անզուազ հովը փչեց շունչը ցրտասարսուռ մահազին  
Չոր կմախքին բարտիներուն սպիտահեր պուրակին,  
Ուրկէ ձիւնի վէտ յորձանք մը կը խոյանայ դէպի վեր  
Մոայլ օդին տարտղներով իր մազերուն սառ թեկր:

Կը դադրի սուր կոխնչը ագռաւներու կտուցին  
Որք սիրտս պահ մը բնութեան նոր յոյսերով լեցուցին,  
Թռչնոց ձիւճիւն ալ մարեցաւ վանդակին տակ երկաթէ  
Հուսամուտին որուն դուրսէն խոնաւ ձիւնը կը կաթէ:

Մեռնող օրուան մութ ստուերներն հետղհետէ կը հասնին  
Սքողելու ծոցերնուն տակ լոյսի ցոլքերը վերջին,  
Ու փողոցի սալարկներէն անցնող անցորդն հազիւ հազ  
Կ'որոշուի մերթ կանթեղներուն տմոյն լոյսէն աղօտած :

Զերմոցներու բոց կրակին ճարճատիւններն կը բաւեն  
Մեղմել հարուստն ձմեռուան այս զարհուրելի մոլուցքէն,  
Մեղք աղքատին որուն երբէք բախտը գութի չը շարժիր  
Ու զառանցանք միայն կըլան իր յոյսերը սին, պատիր :

1907



## ՏԵՍԻԼ

Կը քալեմ, կը քալեմ  
Սպաննուածները դաշտերուն մէջ կը մնան գերեզմաննին  
չը բացուած  
Գիշերը չը կրնար անոնք աչքերէս հեռու թողուլ,  
Որովհետեւ լուսինը վերէն կանցնի իրենց մոմէ դէմքերը  
լուսաւորելով  
Ու մարմինները անկենդան, տանջուած .  
Կը վախնամ ու կը քալեմ այդ ահաւոր պատկերներուն  
առջեւէն,  
Աչքերս ուրիշ կողմ դարձուցած ու մատներովլա պինտ  
գոցած  
Ուրուականներն անոնց մօտս են, ու հոյլովլ զիս կը հա-  
լածեն .  
Իրենց մարած նայուածքները վրէմինդիր նայուածքնե-  
րու նման խոժոռ,  
Առջեւս կը ցցուին մերթ ընդ մերթ :

Սարսափած կը քալեմ,  
Անդին անզգայ սուրը որ ցերեկն ամբողջ մասն Առաջ  
Սնոնց մարմիններն կը բղըքտէր ու արիւնները ծծէր  
իր պատեանին մէջ հանդարատ, ու անզգայ մարդը  
Որ այդ սուրն էր գործածեր  
իր մահիմին մէջ հանդարատ կը քնանան երկուքն ալ  
իրարու չափ անփոյթ, անխոռվ .  
Ու անոնց աչքերուն առջև հիմա՝ փոխան դիակներուն  
վաղուան ցանկութեան ուրուականները կը ցցուին  
Հայքներու պէս, որովհետեւ զգացում չունին  
Ցանկութիւնը իրենց անբան գաղաններու ցանկութիւնն է  
Ու իրենց երազը դիւական խնձոյքներու սև երազը,  
կը քալեմ կը քալեմ ընկճուած, սպաննուածներուն շատ  
մօտէն  
Միշտ նկրտելով իրենցմէ խուսափիլ, [մէջէն,  
Բայց անոնք աւելի կը մօտենան ինձ . խորլութեան մը  
Ու կը լսեմ բողոքի ձայնը իրենց, որուններու խուլ ձայ-  
նին պէս  
Ոմէնքն ալ ինծի ուղղուած, ամէնքն ալ սրտիս,  
Որովհետեւ կը դողդղամ ու կը պարտուիմ, [կսկիծէն  
Ու սրտիս պարտութիւնը անասնական իրողութիւններու  
վաղուան դիւական նոր կիրքերուն գաղափարը պիտ  
դիւրացնէ  
Ու ջիղերուս անուժութիւնը անոնց աղտոտ գործնակա-  
նացումը:  
կը քալեմ.  
Որովհետեւ Եսն ալ զոր յաճախ ծաղրելու չեմ ամչցեր  
Զիս ձգմեր է կապանքներուն տակ ամուր  
Ես ալ այլեւս անասնական մ'եմ եղեր .  
Անոնց մոմէ դէմքերը առջիս, ու բողոքները սրտիս  
Պարտուած՝ ամենէն մեծ մեղաւորին պէս կը քալեմ . . .

\* \*

Աւրւած արտերուն ու պարտէզներուն մէջէն կանցնիմ  
Ու սուզի տուներուն մէջ կը դիտեմ չը սրբուած ար-  
ցունքները  
Առանց սրբել կրնալու .

Չը լեցուած պականները, առանց լեցնել կրնալու .  
Անոնց պատկերները և այդ իրողութիւնները սրախս մէջ  
ծաւի մեծ վէրք մը կը թողուն,  
Ու մտքիս մէջ այդ խորունկ վէրքին խորհուրդը կայ  
կը թափախիմ գետերու ափերն ի վար  
Անոնց հոսանքին հետ շատ մը դիակներ անցեր են :  
Սիփէ անհանդարտ ծփուն դագաղներու մէջ պառկած  
Դէպ անձանօթ գերեզմանները իրենց, որոնց  
Յաւզարկաւորները՝ ոճագործին հայհուներն են եղեր :  
Կանցնիմ չուարած ծովի ի վար,  
Դիտելու համար ժայռէ ժայռ, ալիքէ ալիք ոստոստող  
թռչունները գիշատիչ  
Որոնց կտուցները նահատակներու արիւնովը տակաւին  
սե կը մնան .  
Դիտել կուզեմ, դիտել ծովուն խորշն ալ նշխարներու  
քշուած ճամբան  
Բայց չեմ կրնար, ու անրջային տարտամ ստուերներու  
մէջէն  
Բաց ծովուն վրայ

Առջիս, ծփուն ու սեւապատ խաչեր կօրօրուին  
Իբրև անոնց գերեզման :

\* \*

Տակաւին չը կերտուած անոնց յիշատակարաններուն առ .  
ջեւէն անցայ  
Խառն ի խուռն տապանաքարեր, գերեզմաններ .  
Ու գերեզմանը՝ ծաղիկներու մէջէն վեր կանգնող սուզ  
քարերով  
Ու նուրբ քանդակներով ճոխացած

Գերեզմանը միայն սե խաչով մը ու ափ մը ծաղիկով  
Գերեզմանը՝ տակաւին լքուած, ուր ծաղիկ մ'ալ չկար  
ինծի պատմեցին նիւթական մեծ անհաւասարութիւնը  
փակուած անցեալին,  
Եւ կեանքին անվերջ դժգոհութիւնները, որ անոր հետ  
էին քալեր  
Գերեզմանները կը պատմէին միայն,  
Յաւիտենապէս պահած զանոնք իրենց չը տրոփող ան-  
շարժ մեռելային ծոցին մէջ,  
Աւելի մօտեցայ անոնց ու այդ յիշատակներու ճակտին  
վրայ  
Տակաւին չը գրուած շատ մը յոյսեր կարդացի .  
Յոյսեր որ անգամ մ'ալ չը պիտի գրուէին, քանզի վեր-  
ջացեր էին հոտ,  
Որոնց թիւը զիրենք գրողներուն կեանքի օրերուն չափ էր .  
Ու այդ յոյսի հատորներուն մէջ դիտեցի ուրիշ մեծ մէկ  
յոյս մը  
Մէկ յոյս մը ամենուն վրայ, որով ամէնը հաւասար էին  
հոտ,  
Մէկ յոյս մը, տառապանքի կնձիւններուն տակէն փա-  
խածներէն, անոնց  
Որոնք հիմա օտարութեան սեւը կը ծծեն  
Վազը յաւիտենապէս անկէ ծծուելու համար .  
Եւ այն մէկ յոյսը, որով բաժանումի տպաւորութիւննե-  
րուն տակ ընկճուած իրենց քայլերը զօրացուցեր էին  
Դէպի օտար հորիզոնները  
Միակ դժբախտ յոյսը վերադասնալու,  
Ու մեռելուն հետ թաղուած այդ ընդհանրական յոյ-  
սին մոտածումը  
Աշքերովը դիտուող՝ սուզ քարերով և կամ սոսկ հողա-  
կոյտներէ կազմուած գերեզմաններուն տարբերու-  
թիւնները հաւասարեցուց :

## ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

**Չեկար երքի ակոսեղու անգամ մը զեր  
Զգացուսի այս գետիններն անմշակ,  
Անհնամ հողը, մեծած սիրելուն չ'անցամ միտեղ,  
Անելն ըրիր թեզն մերժուած, անյիշաւակ:**

**Թոյդ տուիր որ սեւ կեղծիին շարժին միացի  
Բրիջները ուարձաձան, խարող ու նենգ,  
Սնոնց վրայ ու դաւերու ձաւքան բանան  
Անուսուրեան ցաւերը հոն մեճ միշ հնձեն:**

**Մայր մը արդին մեճ հոն ունին մայր մամակայրեաց  
Հին դարաւոր եկեղեցու վրան սեւին,  
Իր ծնածն աղ իրեն կուտայ դժնին հարուսած  
Գերուած կեղծի դաւաձանէն աղ անմարմին:**

**Թոյդ պիտ սա՞ս որ սրին ու վեր առնէ վրան  
Վաղմ աղ, վաղմ աղ լափոխանին տեղ բայգալի,  
Մոխիրներուն առջեւ զացող սուզի աղ մայրն  
Ու արտասունին յաւերժութեան մեջը վազ:**

**Եկո՞ւր, եկո՞ւր, դուրս բուրթեան բազրուցեղ  
Դեսի կեսելներն անկերպարան, ու վառէ դուն  
Կայծն անոնց մեջ կայծն նրեղին անհրաժեշ  
Լոյսը փառփուն ուահայսարդար կոչման ձաւքուն  
Ճշմարտութիւնն. ճշմարտութիւն:**



## ՆՄԱՆՈՒԹԻՒՆ

**Կապոյց գետին մեջ երիզներ կը ծնին  
Ճերմակ երիզներ բրկուն դողդողուն  
Կոծուող ջուրին ծորանները շառաջումին:**

**Յորդ երիզներ, սեւ ժայռերու լաբիրինտին  
Դորս կը փախչին սուր ծածանումին  
Արուեստական հուրբ գեղահիւս զերդ ժապաւէն:**

**Յորդուած փրկուր, սրակուած արցունիք  
Կոծուող ջուրին ծորանները շառաջումին  
Զորս կը տանի յորձանին ուժգին ուղունիք ուղունիք:**

**Իմ աղ սիրս մի ջուրի խորշ է մշտակոնծ  
Խոռվումին մեջ յոյսեր կը բեկին  
Խորշին արցունիքի խորշն ցաւերու յորդ մշտակոնծ:**

**Ու կոծումկն յի փրկուրներ կը ծնին  
Ցաւերու տակին, ցաւերու տակին  
Մեղմ ու անուշ շիշասակն են անոնիք հիմին:**

**Ճերմակ փրկուր զերդ ժապաւէն ու դողդողուն  
Բայց խեռ յորձանիներ զանոնիք խզեղով  
Դարձեալ մինակ ու անսի զիս կը բաղուն:**




Հ Ժ Ա Շ Խ Ա Մ Ա Ա


Եղի ու անգամ այս անոր պարզ  
հայոց անունը անուն քահանէ  
անունը ու անունը անուն պարզ

Անունը պարզ անունը պարզ  
կազմակերպ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ

անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ  
անունը պարզ անունը պարզ







W.W.H.

6543

2013

12

